

են ամէն դարու մէջ և ամէն տեղ, Հետեւաբար սխալ է այնպէս կարծել թէ պատմութիւնը բաւարար ինքնին շատ աւելի բան կ'արժէ քան աւանդութիւնը :

Նոյն իսկ ճշմարտութեան սիրուն, և գիտութեան և բարձրագոյն քննադատութեան սիրուն պէտք է պարկեշտօրէն և լայնամտութեամբ խոնարհել կրօնական և եկեղեցական աւանդութեանց առջեւ, և չկոխել լպրծուն գետիններու վրայ :

Հայաստանի եկեղեցին եթէ մինչև յայսօր կուրծք կուտայ իր արտաքին ջարդոց-կտորտոց հալածիչներուն և ներքին անխոհեմ թշնամիներուն դէմ, ամենեւին չի վախնար իր որ և է աւանդութիւնը պաշտպանելէ ունէ քննադատական փորձի հանդէպ, հերքէ է որ միեւնոյն փորձերու ենթարկուին Հատկ կամ վաղեմի եկեղեցիներուն առաքելականութեան աւանդութիւններն ալ :

Ս. ԳԻՐԻՆ ԸՆԹԵՐՅՈՒՄԸ (*)

Առանձինն կամ առանին՝ Սուրբ Գիրքը ինչպէս կարդալու է, ուսումնասիրութեան և կրօնական կրթութեան նպատակով :

Այս հարցումը կ'ընենք, զիտնելով որ մեր ժողովրդեան առանին կեանքին մէջ Սուրբ-Գիրք կարդալու բարի սովորութիւնը խափանուելու վրայ է : Եւ աւելի զարմանալին այն է որ մեր մտաւորական դասակարգին մէջ ալ Սուրբ-Գիրքի ընթերցումը հազուադէպ իրողութիւն մ'ըն է դարձած : Ինչ ալ եղած ըլլայ չբնականօրէն պատճառը այս դանշանութիւններուն, արդարանալի ունէ կողմ չունին : Վասն զի հաւատացեալ ժողովուրդը ո՛չ միայն պիտի չի Գիրքին ընթերցումները եկեղեցւոյ մէջ խորին ուշադրութեամբ և երկիւղածու-

թեամբ, այլև պիտի և կարգայ զայն առանին խաղաղութեան մէջ, և ուսումնասիրէ ու խելամուտ ըլլայ իր առջև դրուած խնդիրներուն : Սուրբ-Գիրքին այս առանին ու առանձնական ուսումնասիրութիւնն է որ հաւատացեալը պիտի լուսաւորէ իր ներքին մտածութիւններուն և խորհուրդներուն մէջ, պիտի զօրացնէ անոր հաւատքը իր կրօնական կեանքին մէջ և պիտի ուժաւորէ անոր գիտակցութիւնն ու համոզումները կրօնքին և եկեղեցւոյն զործնական արժէքներու մասին՝ իր կենցաղին մէջ :

Իսկ մեր մտաւորական դասակարգին համար Սուրբ-Գիրքը պէտք է ունենայ բացի կրօնականէն ու պատմականէն, գրական արժէք մը : Վասն զի Ս. Գիրքը կը ներկայացնէ տիեզերական հսկայ նշանակութիւն ունեցող մատենագրութիւն մը, որ հարիւրաւոր լեզուներով կը խօսի երկրագնախաղանակ և այլալեւու ազգերուն և ժողովուրդներուն, և այդ Գիրքն է որ, զերջապէս, շինած և կատարելագործած է արդի Քաղաքակրթութիւնը, որու հոսանքէն կը տարուին այսօր նոյն իսկ ոչ-Քրիստոնէայ ազգեր ու ժողովուրդներ :

Պէտք է դիտել որ Սուրբ-Գիրքը իբրև մատենագրական արտագրութիւն, չոր օրինակ, միայն խօսելով մեր հայերէն (գրաբար) թարգմանութեան վրայ, լեզուի գանձ մըն է : Հետաքրքրական է գիտնալ թէ հալու լեզուն ո՛րչափ ընդունակ եղած է վա-

(*) Խոսքը եկեղեցւոյ մէջ կարդալու վրայ չէ՝ նստած զի **Գիրքը** եկեղեցւոյ մէջ մասնաւոր պատճառով կողմէն բարձրագոյն կը կարդացուի՝ ուղղութիւնով բարձր ժողովուրդին, և այս պատճառով ալ կը կարդացուի բնականօրէն դրոշմաւոր մը, բարձր և եզակալաւոր ձայնով, խորին յուսթեան մէջ : Գիրքը Տաթևացին (+ 1410) շատ բանկազին աւանդութիւն մը պատճառ է իր **Գիրք Հարցմանցին** մէջ (էջ 643) ընթերցումներու եղանակաւորման մասին, զոր նայնութեամբ յառաջ կը բերեմ :
Հարց. - Չգիտա՞նք որպէ՛ս է ընթերցելի յեկեղեցի :
Պատ. - զԱւետարանն **յԱռաջին ձայնն** և զԱւետարանն **յԵրկրորդ**, և զԱւետարանն ի **Չորրորդ ձայնն** է ընթերցելի, և Ներբողանին **յԱրջին ձայնն** :
 « Այլ և կարդացուին պարտէս է նմանեցուցանել զիւր խօսքն ասողին զոց : Կտեւ պատճառին, թէ իրատական է, թէ աւագական, թէ սպանական, թէ արքայական, թէ թղթական, և այլ այսպիսիք : »

զեմի մարդոց և անոնց խորհող ու գրող գասակարգին խորհուրդներն ու մտածութիւնները հայացնելու՝ հարազատութեան գրոշմով: Գարձեալ՝ Սուրբ-Գիրքը, իր բովանդակութեան կողմէն, այս աշխարհի վերայ գոյութիւն ունեցած և ունեցող գիրքերէն աւելի կը ներկայացնէ ճոխութիւն մը այլազան նիւթերու և խնդիրներու: Հին միտքը և դիտութիւնը աշխարհի գոյութեան վրայ, հին մամանակներու մարդիկը ու անոնց պատմութիւնը առանին: Ընկերային և քաղաքական պայմաններու կողմէն, անոնց հոգեբանական ու կրօնական վիճակները իրենց շատ հետաքրքրական փոփոխութիւններուն մէջ, անոնց կեանքին ելեւէջները, անոնց իրականութիւնները կեանքի բոլոր գիծերուն վրայ, անոնց շրջաններն ու առասպելները, անոնց կեանքին տկար կողմերուն պատկերները, և զօրաւոր կողմերուն շքեղ ճառագայթումները, և վերջապէս, կրօնական աշխարհի մէջ, անոնց ծանօթացման պատմութիւններն ու յայտնագործութիւնները Սատուոյ գաղափարին ու նոյն ինքն Աստուծոյ հետ, իրենց դուտ մատենագրական արժէքներուն համար պէտք է արժանի եղած ըլլային գրականութեան սիրահարներու ու վարպետներուն ուսումնասիրութեան:

Սուրբ-Գիրքը, առանց արուեստակութեան, կը ներկայացնէ մարդկային կեանքը՝ Համաշխարհային գրականութիւն մըն է այն. վասն զի մարդկային կեանքին բոլոր կողմերը իրենց պատմութիւնները ունին հոն, և այդ նշանաւոր էջերուն մէջ է որ բնուած՝ է «նոր բան չկայ արեւուն տակ»,:

Եւ սակայն այս ամէնուն հետ և այս ամէնուն մէջ, Սուրբ-Գիրքին ամէնէն հետաքրքրական կողմն է մարդուն և Աստուծոյ յարաբերութիւններուն սրտմտութիւնը: Ասիկա հրաշալի փորձ մըն է Ս. Գիրքի մէջ, և անոր յատուկ եզականութիւն մը: Կրօնքին ամէնէն նիւթապաշտիկ կողմերէն սկսելով մինչև ամէնէն նրբին ու ամէնէն հոգեկան կողմերուն իրականութիւնները և պատկերները կան հոն: Կրօնամայնութիւն, վհուկներէն ու կախարհներէն վեր կեցած են Տեսանողներ ու Մարգարէներ, որ կը խօսին, կ'որոտան, պատգամներ կը հաղորդեն: Բահագներու և անոնց քուրմերուն միամտութիւններուն քով կ'նոյա և կ'գիտ-

ներ կրօնքին ազնուագոյն ըմբռնումները կը պատկերացնեն:

Այսպիսի ճոխ և բազմադրուագ գրականութիւն մը, նոյն իսկ գրականութեան սիրուն, պէտք էր որ մասնաւոր խնամքով առարկայ ըլլար ուսումնասիրութեան մեր հայ ժողովուրդի մտաւորական շարքերուն մէջ:

Այս տողերը գրելով նպատակս է ուշագրութիւն դարձնել զանց առնուած գրական և կրօնական հսկայ կոթողի մը ուսումնասիրութեան պէտքին վրայ մեր ժողովուրդին մէջ:

Այս պէտքը մասնաւորապէս կը շեշտուի հիմայ, երբ մեր ժողովուրդը, իր մեծամասնութեամբն, տարագրուած իր բնաշխարհէն, տասնորդուած ու ցրուած է ի սիւնոս աշխարհի և երբ այս վիճակին մէջ իսկ Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգութեան մասին կը խօսուի և կը գրուի յաճախ:

Եւ ես այնպէս կը հաւատամ որ Սուրբ Գիրքը իր կրօնական արժէքով մեծ ծառայութիւն պիտի ընէ տանջուած էութիւններու, շարչարուած և հարստահարուած մարմիններու, մոլորած ու ապշած միտքերու և լքուած ու վնաս հոգիներու՝ իրենց պանդխտութեան գալարումներուն մէջ: Անորոշութեան, վհատութեան, անյուսութեան, և մա'նաւանդ փորձութեան պահերուն մէջ էջ մը կարդալ Ս. Գիրքէն՝ հրաշալի կերպով սփոփել և կազդուրիչ բան մը ունի:

Ամերիկայի շատ մը օթեւաններուն (օթել) մէջ, ճամբորդներ Սուրբ-Գիրքի հատոր մը կը գտնեն իրենց արամագրուած սենեակները՝ դարանի կամ սեղանի վրայ:

Եւ այս հատորին ընթերցումը հաճելի ու հետաքրքրական բնձայելու համար, առտոր սկիզբը գրուած է ցանկ մը՝ շատ խորհրդով կազմուած, ուր կ'ըսուի. նեղութեան մէջ ես, կարգա՛ այսինչ գիրքին, այսինչ գլխին այսինչ համարները. փորձանքի՛ մէջ ես, վհատութեան՛ մէջ ես, անյաջողութեան՛ մէջ, հիւսնո՞ղ ես, կը տառապի՞ս, և այլն, և այլն, այսպիսի իմաստալից հարցումներ և տանց համապատասխանող աստուածաշնչական դարմաններ ու սփոփանքներ Ս. Գրոց մէջ:

Ասիկա մեթոս մըն է Սուրբ-Գրքը ծառայողներու թէ՛ քրիստոնեայ անձերու և թէ՛ ոչ-քրիստոնեաներու, բայց նոյն ասան, իրօք Քրիստոնէական Սիրոյ մեծագոյն և ամէնէն գործնական արտայայտութիւնն է հանգէպ բոլոր աստապկալ հոգիներու, որոնք պէտք ունին սփոփանքի և միթարանքի իրենց կեանքին ու կենցաղին բոլոր ելեւէջներուն վրայ:

Իսկ մեր հայ ժողովուրդը ուրիշ օնէ ժամանակէ աւելի այսօր կարօտ է սփոփանքի և միթարութեան, և ես կը հաւատամ որ Ս. Գրքը պիտի տայ իր երկիրը զած և ուշադիր ընթերցողներուն այդ միթարանքը՝ իրենց գաղթականի և նմղեհի պիկոճուսներուն մէջ և բարձր պիտի պահէ անոնց հաւատքը, և անեղծ՝ անոնց նկարագրերը:

Եկեղեցւոյ բարեկարգութեան տեսակէտէն ալ նայելով այս խնդրին վրայ, իմ համոզումս այն է որ հայ ժողովուրդին կրօնական գաստարակութիւնը հիմ պէտք է ըլլայ իր Մայրենի Եկեղեցւոյն բարեկարգութեան: Ժողովուրդ մը որ չի կրթեր ինքզինքը կեանքի օնէ գործառնութեան մէջ, կարելի չէ որ զիմանայ կեանքի պայքարին:

Եկեղեցին կրօնական գաստարակութեան գերագոյն պարոնն է: Ամէն մարդ որ ոչ չափով մը իր գասը կամ իր պարտականութիւնները պատրաստած ըլլալով պէտք է երթայ եկեղեցի և ելլէ Աստուծոյ ներկայութեան:

Եւ այս պատրաստութիւնը Ս. Գրքի ասանին ուսումնասիրութիւնն է որ պիտի զիւրացնէ: Ինչո՞ւ կ'երթանք եկեղեցի, ինչո՞ւ կը մտնենք հոն և ի՞նչպէս գործ կ'ելլենք անկից, կորսնցուցած ենք թէ օգտուած. — ասոնք կարեոր հարցեր են, և պատասխան կ'ուզեն հաւատացեալ հոգիներէն:

Եւ եկեղեցական բարեկարգութիւնն ալ, իմ համոզումով, ո՛չ միայն պարզապէս եկեղեցւոյ ժամակարգական, ծիսական, կանոնադրական, վարչական, և այլն, կարգուսարքին բարեփոխութիւնն է, այլ նաև ամէնէն յառաջ նոյն ինքն հաւատացեալ ժողովուրդին կրօնական գաստարակութեան բարեփոխութիւնն է, և այս աշխատութեան մէջ նոյն ինքն ժողովուրդը լուրջ բամին մը

ունի (*): Այս է պատճառը որ ես անտարակելի պարտաւորութիւն մը կը նկատեմ մեր ժողովուրդին համար՝ վերագրուել նախնեաց հին բարի սովորութիւններուն, և Ս. Գրքի՝ առաջին գրքն ընել ասանին ընթերցումներու մէջ:

Ասկայն զիւրին չէ՛ Ս. Գրքը կարգալ և շիտակ հասկընալ գոյն ասանց առաջնորդի: Պէտք է ծանօթանալ Ս. Գրքի գրական օճին ու դարձուածներուն, ակնարկութիւններուն, բասերու և խօսքերու մասնաւոր առումներուն, պատմական, իմաստասիրական աստուածներուն և վկայութիւններուն, այլարանութիւններուն, ժամանակին ծիսական և ընկերային սովորութիւններուն, ժողովրդական բարքերուն, և այլն, և այլն:

Այս ծանօթութիւնները չափով մը տալու և Ս. Գրքին ընթերցումը հաճելի և հետաքրքրական ընծայելու համար մեր ժողովուրդին, Սիսե-ի միջոցաւ պիտի առաջնորդենք իրեն աստուածային գրականութեան ուսումնասիրութեան մէջ, սկսելով նոր կտակէն, և նորին մէջ ալ Պօղոսի թուղթերէն:

Թէ ինչո՞ւ այսպէս, և ո՛չ շին կտակէն, կամ թէ նոր կտակին մէջ ալ ինչո՞ւ չսկսել Աւետարանէն: — Նա ապարդ պատճառով:

Շին կտակարանը շատ ընդարձակ և բազմադիմի մատենագրութիւն մըն է, և ո՛րչափ ալ կարեոր կրօնական կրթութեան կողմէն, բայց իր բոլոր մասերուն մէջ անմիջական պէտք մը չի ներկայացնէր մեր նպատակին համար:

Աւետարաններէն ալ շէնք սկսիր, որովհետև Պօղոսի թուղթերուն ուսումնասիրութիւնը մեծապէս պիտի զիւրացնէ Աւետարաններուն հասկըցողութիւնը: Պօղոսի թուղթերը ամէնէն հիանալի վաւերագրերն են, որոնց մէջ կը տեսնենք ո՛չ միայն հաւատքի եկած անձի մը, Սոզոսի մը, կեանքին ու հոգիին փոփոխումները, ո՛չ միայն Պօղոսի մը եռանդը խաչուած Քրիստոսին նշանակութիւնը բացատրելու ատեն, անոր հաւատքին պարզութիւնը, խորու-

(*) Այս մասին երկուօրէն զած եմ Ազգ. Հիւանդանոցի այս սարուան Ընդարձակ Տարեցոյցին մէջ (էջ 148-159):

թիւնը, ամբուսթիւնը, այլ նաև Հերանոսաց Առաքեալին հաղորդականութիւնը, այլա- սիրութիւնը, խաչուած Քրիստոսի դաղա- փարին համար անոր մարտնչումները, անոր տքնութիւնները, անոր առաքելական հոյակապ աշխատանքին արդաստորութիւնը, անոր վէճերը իր քարոզած աւետարանին և իր անձին մրցակիցներուն ու թշնամի- ներուն հետ, անոր քրիստոնէական կեանքին հոյակապ փորձառութիւնները:

Պօղոսեան մասենադրութեան մէջ դա- ղափարի և կեանքի կոխը կայ, ծայրէ- լիծայր ոգևորութիւն և կենդանութիւն կայ, պատմութիւն կայ, ֆիզիքական կեանքի և հոգեկան աշխարհի ամէնէն աւելի ապակա- նուած պատկերներէն մինչև անոնց մաքրա- զործուածներուն քրիստոնէացուածք, աս- տուածացուածք կայ այդ գրութեանց մէջ:

Պօղոսին թուղթերը, որոնք քրիստո- նէական զրականութեան ամէնէն լազեմի նմոշներն են, ընթերցողը կը յափշտակեն ու կը փոխադրեն հոռմէական քաղաքա- կրթութեան ենթարկուած ժողովուրդներու մէջ, և ուշիմ ու հեռաքրքիր ուսումնա- սիրող մը, կը շօշափէ 19 դարու հնութիւն ունեցող այդ կեանքերուն բոլոր երևոյթ- ները, և կ'ըզայ թէ Աւետարանին շունչը ինչէ՛ր մաքրագործեր է մարդոց մոլորու- թիւններէն և աղտեղութիւններէն, և թէ 20րդ դարու Քրիստոնէութիւնը ի՛նչպիսի յեղումներ է և հանգրուաններ է անցած ու եկած հասած է մեզի:

Արի շատ կարևոր կէտ մըն ալ, որ Պօ- ղոսի թուղթերուն առաջնութիւն տալ կուտայ ինձ, ատոնց յայտնի գերակշռու- թիւնն է իր նմաններուն մէջ: Այսինքն՝ ամբողջ Նոր կտակին ամէնէն ստուար մա- որ կազմուած է պօղոսեան զրականու- թեամբ: Զարմանալի՛ երևոյթ: Առաքելա- կան դարու եկեղեցւոյն « կարծեցեալ սիւ- ները », — ասիկա նոյն ինքն Պօղոսին բա- ցատրութիւնն է —, չեն կրնար համեմա- տութեան զրուիլ իրենց զրած թուղթերուն ամբողջութեամբը Պօղոսի թուղթերուն քա- նակին քով:

Ի՛նչ է այս զարմանալի իրողութեան պատճառը, ի՛նչպէս պէտք է մեկնել ասիկա:

Հաւանաբար սո՛ւ ենթադրութեամբ թէ առաքելական դարուն մէջ, Աւետարանի

քարոզութիւնը առաւելապէս հեռաքրքրեց Հերանոսութիւնը քան բուն Հրեութիւնը:

Աւրեմն կրնանք բռնի թէ Պօղոսին թուղ- թերը խորունկ հեռաքրքրութիւն չարժե- ցին հեթանոս աշխարհի նորադարձ ժողո- յուրդներուն մէջ, և հեթանոսաց Առաք- եալը ստիպուեցաւ շատ զրելլ, սակայ զրելլ, և իր գրածներուն մէկ մասը միայն կրցան պահուիլ, որոնք իրենց արդի ձևին մէջ հա- սած են մեզ՝ կազմելով Նոր կտակի յայտնի և վաւերական կանոնին գլխաւոր մասը:

Աւրեմն առաջին աթիւ ձեռք կ'անենք Հոռմայեցոց թուղթը, որ առաջինն է Պօ- ղոսի ընծայուած Զորեքասան թուղթե- բուն և չոյց տալ Սիոն-ի ընթերցողնե- բուն թե ի՛նչպիսի կարգաւու է Սուրբ Գիորգ ուրիշ խօսքով, ի՛նչպիսի ծանօթութիւն- ներու պէտք կայ Սուրբ - Գիորգին սե է մէկ մասը զիտակցութեամբ կարգաւու և օգ- աուելու համար:

Բ. Ե.

Ե Ո Ր Ը Ո Յ Ր Գ

Բու յեկարա՛ն և ներկայութիւնդ բնութի- Բայցր և կրնան ու պարուրող անգայսքիև . Բայց հոգիիս երազիև հեկ պարսուս չիի , Աւ հեկայցար յակարծ երզիև այս բաներիև :

Թողալիք որ զգայութեան ու պարսակի Երբևերուս վրայ ծաղիկի ժրպիսև անհուկօրիև , Եւ կուրիսև պանեց իրևւ սափոր ոսկի , Խունկը ձևոսիդ որ հրպեցաւ ինձի ևորիև :

Աւ քորովիջ անունդ միայն ստիւած եւ արդ երզի մը պիս որ կը հնէի մեղը ու հանդարս , Ա՛ր պարսակուած իր գայնիսիև յարուցալի ,

Աւ պայծառ օր մ'աղբիւրի պիս ականակիս , Այս կուրեան խորունկ սափորև երի փշրի , Հոն անայցայ պիսի գտևիս խունկը ձևոսիդ . . .

Գանիտի

ԱՐՄԷՆ ԵՐԿՍԹ

